

ՀՅԱՆԹԱՎ

ՕՐԱԿԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ

ԹԻՒ 1.

1858

Ե. ՀԱՅՐ

ԺՈՂՈՎ ԳԵՂԱԳՆԵՐԵՐԵՐ

ամսաբանելու քիչ մը հեռա պղափկ խորշի մ'ետեւը՝ զօրն որ ծալը Մաստարա կողմացն դիմացը վերած է, բնդարձակ դաշն մը կը տարածուի, ար յնութիւնը բարձրաբերք ծառ ոերտի, զարմանափ թփերով և տերեւագեղ տնկերով զարդարած է։ Ես զարուս սկիզբները քանի մ'եւրոպացի գաղթականը իրենց բնակութիւնն հու հասատեցին ուղելով իրենց աշխատովելուն ուն արդաւունք երկիր մշակել՝ որ իրենց վասակն հայրեական արքայի կը վարձատրէր, և անոր բերքերն իրենց աղջկ դրամագրուի մը ժողմէլ։ Զայդականը զրեթէ առհասարակ ծովու քոյց ծառացած անձնիք էին, որոնք ան վշանգաւոր ու տաժանելի գործքն անձրացած մշերներն միարանած էին իրարա օգնելով՝ իրենց մշակութեան գործքը դլուի հանել։ Հարմացիք աերս թիւնն առ հինգ եւրոպացի զանոցոն երկիրներուն միրաբերեալ անձնաց ընդունուկ երկիր մը պարզեւեց, որոնք զանիկոյ անհոնը աշխատովելուն, ընաթեան բառացած անցեր տնկերը հանելով գեղեցիկ ու բերդի ողորտեղ մը դարձացած էին։ Իրենց բնակարանը բըրի մը քոյց շնուռ առ էր, որուն անմիջապէս քովը կը բարձրանար ան երկրաբերք պատկագեղ անառաներով զարդարուած շնաներն օրոնց շղթան բարդ ճափո կողշն մէջ կը տարածուի։ Շնչին բոլորները զարաւոր փայտե վանդակ մը կը պատեր՝ որն որ թէ պէտք եւ զդապահ զարդարուած լաւ, որին կէո գիշեր և առ զէպքս արտաքոյ կարգի բան մը պէտք ենք համարիլ. գոյցն նաւ մը մեր ծավերերը խարակած է, յանկարն զանդակապտուին դրսէն եկած առնաձնցն մ'իրենց խօսքին վերջ տուու. Քիչ մ'եւաքը դրան զմնդակը սասակութեամբ սկսաւի, զրան քով կապուած պոհապան շունն հաջելով վեր կը ցավերեր եւ կուցքը շրջեամ փրցընել։

Ամեն իրիկուն հինգ բնկերակիցներն իրենց բնակաբաններն գրան առջեւ կը ժաղվուենն խոստ կայ թետքի արևալուարձի երկայն զիշերները կարձեցնելու համար։ Խրագանչիւր որ իրեն որատահան գէպքերը կը պատահեր. խրակցութեան նիւթն երրեր չեր պակսեր. թէզէտ եւ ամենն ալ գետ երիտասարդ եին, սակայն թէ կրիետլ եւ թէ վայրինի ազգաց մէջ երկայն ժամանակ կեանք անցուցած բլարով շատ հետարբերական բաներ տեսած եւ շատ պատահաբներու պատահած էին որոնք իրենց խօսելութեան անսպառ նիւթ կը մատակարարեին։

Կրիկուն մ'եւը որ գարձեալ այսպիսի խօստ կցութեան մը մէջ էին եւ թէ ման կամնը պատահանին կը հարցընէր թէ Արդեաք Մակելլանի վայրին ընակչաց քով ժարիկի մէջ 1792ին եւուծ բարետ բոսութեանց նման գործքեր տեսած է, յանկարն զանդակապտուին դրսէն եկած առնաձնցն մ'իրենց խօսքին վերջ տուու. Քիչ մ'եւաքը դրան զմնդակը սասակութեամբ սկսաւի, զրան քով կապուած պոհապան շունն հաջելով վեր կը ցավերեր եւ կուցքը շրջեամ փրցընել։

Կրիկուն ուղ եւան, ժամացացը հանեց եւ հանդարտութեամբ լաւ, որին կէո գիշեր և առ զէպքս արտաքոյ կարգի բան մը պէտք ենք համարիլ. գոյցն նաւ մը մեր ծավերերը խարակած է եւ . . .

— Ենակարելի է պատասխանեց Աստարազէն, բոլոր օրն օգը կատարեալ հանդարտ ու ծալուն եւ ընսն հոյեր ու պէտ շիտակ էր, եւ ու ծասի տերեւ մը կը շարժէր։

Վարդականութեան գլուխը Անտոնովըն անուան Հոլանտացին կ'երեւար. աս Առդգերտամցի ամսաբանելու մ'ետեւը՝ զօրն որ ծալը Մաստարա կողմացն դիմացը վերած է, բնդարձակ դաշն մը կը տարածուի, ար յնութիւնը բարձրաբերք ծառ ոերտի, զարմանափ թփերով և տերեւագեղ տնկերով զարդարած է։ Ես զարուս սկիզբները քանի մ'եւրոպացի գաղթականը իրենց բնակութիւնն հու հասատեցին ուղելով իրենց աշխատովելուն ուն արդաւունք երկիր մշակել՝ որ իրենց վասակն հայրեակ անձնիք էին, որոնք ան վշանգաւոր ու տաժանելի գործքքն անձրացած մշերներն միարանած էին իրարա օգնելով՝ իրենց մշակութեան գործքը դլուի հանել։ Հարմացիք աերս թիւնն առ հինգ եւրոպացի զանոցոն երկիրներուն միրաբերեալ անձնաց ընդունուկ երկիր մը պարզեւեց, որոնք զանիկոյ անհոնը աշխատովելուն, ընաթեան բառացած անցեր տնկերը հանելով գեղեցիկ ու բերդի ողորտեղ մը դարձացած էին։ Իրենց բնակարանը բըրի մը քոյց շնուռ առ էր, որուն անմիջապէս քովը կը բարձրանար ան երկրաբերք պատկագեղ անառաներով զարդարուած շնաներն օրոնց շղթան բարդ ճափո կողշն մէջ կը տարածուի։ Շնչին բոլորները զարաւոր փայտե վանդակ մը կը պատեր՝ որն որ թէ պէտք եւ զդապահ զարդարուած լաւ, որին կէո գիշեր և առ զէպքս արտաքոյ կարգի բան մը պէտք ենք համարիլ. գոյցն նաւ մը մեր ծավերերը խարակած է եւ . . .

Կրիկուն ուղ եւան, ժամացացը հանեց եւ հանդարտութեամբ լաւ, որին կէո գիշեր և առ զէպքս արտաքոյ կարգի բան մը պէտք ենք համարիլ. գոյցն նաւ մը մեր ծավերերը խարակած է եւ . . .

— Ուրեմն մեր դրացիները մեր վրայ յարձաւ կում պիտ'որ ընեն, ըսաւ բօլ դանըռն : Բօլ բրովանսցի երիտասարդ նաւավար մըն էր, որն որ իր քնացկոտ երեւութին տակ արտաքյ կարդի արիութիւն ու կրակոտ բնութիւն մը կը ծածկէր : Անտարբերութեամբ մ'աթոռէն ելաւ եւ ձեռքը երկիող հրացանի մ'երկնցուց :

— Ի՞ոլ, ըսաւ կոմնն անոր թեւէն բոնելով, մեր վայրենի դրացիներուն բնակարանն ասկէ շատ չեռու է . աս գիշեր մեր վրայ յարձակում չեն կըրնար ընել, ուստի տեղի հանդարտ կեցիր :

Դարձեալ զանդակին ձայնը լուսեցաւ . շունն ալ չէր հաջեր այլ կը խոնչէր : — Հիմայ, հիմայ կանչեց Բօլ եւ նորէն դէպ ի դուռ սկսաւ յառաջանալ :

— Ժառդ տուր, ըսաւ Ռեմնն որ ես առանձին լոտեսութիւն մ'ընեմ . եթէ մեզի դէմ դարան մը կը գործուի, չեմ կրնար թողուլ որ ամենքնիս ալ անոր մէջ կյանակ . նոր ծաղկելու սկսած գաղթականութիւն մը պէտք չէ որ անխօնչեմութեամբ բոլորովին ջնջուելու վտանգի մէջ մտնէ : Իմ ետ դառնալուս սպասեցէք, սիրելի բարեկամք :

Ի՞ոլ ուզեց կոմնին ընկերանալ, բայց անիկայ թող չտուաւ : Ռեմնն մերկ սուրը ձեռքն առած՝ հանդարտաքայլ դէպ ի վանդակապատին դուռն սկսաւ երժաւ . զանդակին ձայնը դադրած էր . գիշերուան խոր լուսութեան մէջ միայն ծաղկաձեւ ալեաց ժայռերու զարնուելուն մեղմ ձայնը կը լուէր : Վանդակիներուն միջոցէն մտադրութեամբ նայելով՝ կոմն ամենեւին մարդու նման կերպարանք մը չկրցաւ նըշմարել . գիշերը զարմանալի գեղեցկութիւն մ'ունէր, հարաւային երկնից կապշյա կամարին վրայ արծաթաձանձանչ աստղներու հոյլը կը շողար . անկարելի կ'երեւար որ բնութեան այսպիսի գեղցյն մէջ թշնամի մը մօտ գտնուի : Սակայն Ասթոն հսկող շունն ամենեւին չէր հանդարտեր . անդադար մեծ զօրութեամբ վեր կը ցատքէր եւ սոտուըները վանդակապատին վրայ կը դնէր :

Կոմնը գիտէր որ եթէ շունն իր կապէն արձակելու ըլլայ, շուտ մ'օտարականնին ուր ըլլալ կ'իմացուի, սակայն անասունը չարձակեց . կրնայ ըլլալ որ, մտածեց ինքիրեն, օտարականը թշնամի չըլլայ, այլ գժբախտութեան պատահած անձ մ'ըլլայ որն որ ահագին շնէն կրնայ մեծ վնաս կրել : Ուստի բանն իմանալու ուրիշ միջոց մը փորձեց : Չեռքը վանդակին միջոցէն դուրս հանելով զանդակապատին չուանը բռնեց եւ սկսաւ քաշել : Աս փորձն իր վախճանին աղէկ ծառայեց . իսիս թփերու մէջէն յանկարծ մարդկեղէն կերպարանք մ'երեւան ելաւ եւ դէպ ի վանդակապատ սկսաւ յառաջանալ : Շունն հանդարտեցաւ . Ռեմնն կոմնը սուրը մէկդի նետեց ու դուռը բացաւ :

— Ո՞ինամկ, գոչեց զարմացած կոմնը :

— Ո՞ինակ, պատասխանեց օտարականն, այնպիսի ձայնով մ'օր չէ թէ բերնէն, այլ սրտին խորունկէն կ'ելլէր :

Ուեմնն ճշմարիտ աղնուականի վայել քաղաքավարութեամբ անձանօթ անձը ներս ընդունեցաւ եւ իրենց բնակարանը տարաւ, որուն դրան առջեւն իր չորս ընկերները զինեալ պատրաստ կը կենային եւ իր նշանին կը սպասէին : Ամէնն ալ եկող հիւրն ուրախութեամբ, միանդամայն մեծ զարմացմամբ ընդունեցան եւ հասարակաց մեծ սրահը տարին : Անձանօթ տիկինն աթոռի մը վրայ նստաւ ու շարժած ձայնով մ'ըսաւ : — Տեալք իմ, ձեր ինձի ըրած բարեկամական ընդունելութեան համար մեծապէս շնորհակալ եմ . արդէն այսպիսի ուշ ժամանակ ներս ընդունելու յոյսս կտրած եւ որոշած էի Աստուծոյ հովանաւորութեան տակ դուրսն առանձին մինչեւ առտու սպասել : Սակայն վաղուան օրն ալ բոլոր յոյսս ձեր վրայ դրած էի, վասն զի Նախախնամութիւնն եւ ան անձն՝ որն որ զիս հոս բերաւ չէին կրնար զիս խաբած ըլլալ :

— Տիկինն, պատասխանեց Ռեմնն կոմնը, շատ յօդնած կ'երեւաք, հարկ է որ շուտով հանդչիք . գտնուած տեղերնիդ այնպիսի ապահով անշ մըն է, որ նմանն աս կողմերը չեղանուիր : Վաղը թէ կը հաճիք մեր հետաքրքրութիւնը յագեցնել, մեծ յօժարութեամբ ու շնորհակալութեամբ ձեր պատահար ներուն պատմութիւնը կը լսենք : Աս ըսելու ատեն սրահին քովին դուռ մը բացաւ՝ եւ խօսին այսպէս շարունակեց : Հոս կը տեսնեք հիւրերու համար պատրաստուած խուցն որուն մէջ շատ ճամփորդներ, նաւաբեկեալ ներ ու դժբախտութեան պատահողներ բնակած են :

Ենձանօթը շնորհակալութեան ձեւ մ'ընելով՝ լոցին մէջ քաշուեցաւ . կոմնն ընկերներուն նշան ըրաւ որ իրեն հետ գան, եւ զաննիք նորէն դրան առջեւը տարաւ ուր աս դէպքին վրայ սկսան խօսակցիլ եւ զանազան ենթագրութիւններ ընել :

— Եւրոպայի մէջ, ըսաւ Վանտարուղէն այսպիսի դէպք մ'արտաքյ կարգի բան կը համարուի . բայց հոս բնական բան մըն է : Ամենքնիս ալ այնչափ բաներ տեսած ենք որ ասկէ ետքն ամենեւին դէպքի մը վրայ չենք կրնար զարմանալ :

— Ես սուրգիւ չեմ զարմանար, պատասխանեց կոմնը, Գաղղիայի մէջ աշքով տեսած եմ այնչափ անհամար տկար աղջկանց ու կանանց ամենեւին յանցանիք չունենալնուն համար գլխատուիլն . ինչպէս կինամ զարմանալ թէ որ Ճապայի ծովեղերը ակար կինն մը Նախախնամութիւնէ ու մեզմէ պաշտպանութիւն կը ինդրէ :

— Եղնուական կերպարանք մ'աւնի, կրկնեց Բօլ, իր պարկեշտագեղ դէմքին վրայ յայտնի կը տեսնուի որ սրտին մէջ մեծ վիշտ ու ցաւ կը կրէ :

— Դարպիացի գաղթակամն մը կ'երեւայ, արտաբերութիւնն այնպէս կը ցուցընէ, ըսաւ կոմնն :

— Քիչ մը ժամանակ լուսութիւն մը տիրեց . Վանտարուղին նորէն սկսաւ խօսիլ . Ի՞նչ կերպով այսպէս գիշեր ատեն ու ծովուն կողմանէ հոս եկած կրնայ ըլլալ :

— Ա աղը կիմանակք, մումուց Բօլ:

— Եթէ կը պատմէ, պատասխանեց կոմնը. պէտք չենք հարցումներով զինքը տաղտկացընել:

Ասկայն իրենց հետաքրքրութիւնը մինչեւ երկրորդ օրն սպասելու թող չոռուաւ. Վանտուղէն Բօլին հետ լնկերացած գէպ ի ծովեզըն սկսաւ յառաջանալ ու գետնի աւազը քննել: Երկայն փնտուելէն եաբը մեծամեծ մերկ ոտքի նշաններ տեսան որոնք ծովեղերքէն իրենց բնակարանը կ'երթային, անոր քովն ուրիշ պղտիկ հողաթափներու հետքեր կը տեսնուէին: Բօլ Վանտարուղէնին աս նշանները ցուցընելով՝ Հիմայ, ըսաւ, ամէն բան յայտնի իմացայ. անտարակցոս ծովահենները նաև մը կողոպտած եւ աս տիկինն անոր մէջ գտած են եւ իրերւ աւելորդ բեռ մը մեր ծովեղերքը բերած ձգած են. մերկ ոտքի նշաններն սուուգիւ ծովահեններու նշաններ են:

— Ես իրիկուն ասկէ աւելի բան չենք կրնար իմանալ, պատասխանեց Վանտարուղէն, ուստի շուտով մեր լնկերներուն քովը դառնանք, մեր ուշանալը կրնայ իրենց հոգ պատճառել:

Իօլ եւ Վանտարուղէն զկունն արժուուն գտան. միւս երկու լնկերնին Դորբիյոս եւ Աիլբրան տան դրան առջեւ իրենց հրացանին քով կը քնանային: Ռեմն Բօլէն իրենց տեսածները լսեց ու պատասխան տուաւ. — Վաղուան արեւուն լցար գիշերուան մութին հետ նաեւ աս անիմանալի գաղտնութիւնն ալ պիտ'որ լուսաւորէ:

Երկրորդ առոտու Վանտարուղէն, Դորբիյոս եւ Աիլբրան տնէն ելան ճախճախուտ աեղ մը չորցընելու աշխատելու համար ուր կ'ուզէին որիզի արտ մը շինել. Բօլ իրենց ծանոյց որ ինքն ալ շուտով իրենց ետեւէն կու գայ: Նցն ժամանակը Ռեմն կոմնն իր առաւօտեան պտցյտէն ետ գառնալով եւ զբօլ տունը գտնելով՝ սկսաւ անոր այսպէս խօսիլ. Սիրելի բարեկամ դուն մեր մէջն ամենէն աշխյժն եւ արագուն ես: Գալիմա գեղն ասկէ վեց ժամ հեռու է, ուր այսօր տօնավաճառ կայ. Խեղճ օտարականնը նաւաբեկեալի մը պէս միայն վրայի զգեստովն հոս եկած է. մեր հիւրնկալութիւնը կը պահանջէ որ մեր քովնեղած ստակէն տալով իրեն հարկաւոր զգեստներն հոգանք:

— Տէր կոմն, ես արդէն ասոր վրայ մոտածեցի, պատասխանեց պատանին, գեղի մը տօնավաճառին մէջ ինչ կրնամ. գտնել բայց եթէ բամբակէ զգեստներ որոնք միայն ձենացի եւ հնդիկ կանանց կրնան ծառայել եւ չէ թէ այսափի ալյնուական տիկնոջ մը: Ճիւրանոցին դրան ետեւը կապոցով մը գեղեցիկ մէտաքսեղէն նիւթեր ու ժանեակներ կախած եմ, զուոնք Լիւպերցի ծովասպատակ մ'ինձի յանձնեց որ պահեմ. ղանոնք կրնանք օտարական տիկնոջ տալ որ հարկաւոր բաները շինէ:

— Լաւ, լաւ, ըսաւ կոմնը բանի ծիծաղով մը, բայց եթէ Լիւպերցին իր ինչքն ետ ուղելու ըլլայ:

— Ենոր վրայ հոգ մ'ունենաք, վասն զի սնցած տարի ծովահենութիւն լնելուն համար զինքը Պադա-

վիայի մէջ քիչ մը կախեցին: Կախելու արուեստը Պադավիա այնչափ աղէկէ գիտեն որ անիկայ նորէն ողջանալու փորձ չիկրնար լնել, ուստի իրաւամբ կը նամ իր ինչքերը տրամադրել:

Իսյց սիրելի Բօլ, ամենեւին խիղճ չես ըներ օտարականի մ'ստացուածը . . .

— Ապա զանոնք որո՞ւն պիտ'որ տայի, կրկնեց Բօլ. պիտ'որ սպասէի որ ան ծովահեններն՝ որոնք մեզի ստէպ այցելութիւն կ'ընեն, դան ինձմէ պահանջին: . . . Գիտէք, Տէր կոմն, ան անզգամիները որչափ զմեզ անհանգիստ լրած են: Երեք անդամ իրենցմէ յարձակում կրեցինք, եւ ստուգիւ անոնցմէ եւ ոչ մէկը նորէն ծովուն երեսը կը տեսներ, եթէ զօրաւուրագյնը մենք լլայինք: Ասոնց մէջ գլխաւորաբար Պանդամ անուամբ Մալայացի փաքրամարմին մէկը կայ որ կատարեալ մարմին առած սատանայ մըն է, ոչ կրակէ կը վախնայ ոչ զրէ, որուն գէմ ես շամաձկան ակռայ մը պատրաստած եմ. . . Եթէ անդամ մը հրացանից բերանը պատահելու ըլլայ, ստուգիւ իմ կապարիս համը պիտ'որ առնել տամ:

— Ուրեմն անիկայ քու անձնական թշնամիդ է:

— Օյնքն ամենեւին չեմ ճանչնար, չեմ ալ ուզեր երեք ճանչնար: «Սցն իսկ ծովահեններուն՝ մէջ գէշ անուն մ'ունի: Պանձարմասսինի մէջ՝ որն որ կատարեալ ելուզակաց բայն մըն է, զինքն ամենէն չար աւագակը կը համարին: Բայց լսեցի որ Հիմայ Մալայան ամեն մէջ երկրորդ հրամանատարի պաշտօնն առեր է:»

— Մալադա, անուամնի Սիւրգուֆ նաւագետին նաւն է, պատասխանեց կոմնն:

— Եյո, ըսաւ Բօլ. Պանդամ սուր քիմ ունի, չուանին հոտը հեռուեէն կ'առնուու եւ պատուաւոր մարդիկներու քով կ'ապաւինի:

— Իսյց ինչպէս Սիւրգուֆ փի պէս մարդ մ'այս պիսի աւաղակն իր քովն առած է:

— Որովհետեւ անիկայ Պանդամին վարքը չիգիտեր, միանգամայն նցն անզգամ իր միմսութիւններով ծովն հանդարտ եղած ատեն նաւաստիները կը զուարձացընէ, երբեմն կը կաքաւէ, երբեմն կ'երգէ: Բայց ասոնցմէ զատ, Ճաղայի, Պոռնէցի եւ բոլոր Մալայեան կղզիներուն ծովերն ու խորշերն աշխարշացոց տախոսակի մը պէս զիտէ: Սիւրգուֆ փի իրեն պէս

¹ Ծովահէն կը կոչուին ան աւաղակներն՝ որոնք մասնաւոր արագնթաց նաւերով գաճառականի նաւերուն լուս կը յարձակին, զանանք կը կողոպտեն ու նաւը կ'ընկլմն կամ կ'այրեն:

² Ծովահէն աէրամթիւնք իրարու հետ պատերազմ ունեցած ժամանակին, շատ քաջ նաւապեաներու հրաման կուտան որ ծովու վրայ իրենց նուերովն ասպատակութիւն ընեն ու թշնամոյն վաճառականի նաւերուն կամ անպատճապար նաւահանգիստներուն վրայ յարձակին ու կողոպտեն, սրպէս զի ասով թշնամին սափառէ իր գաճառականութիւնը պաշտպանելու համար իր պատերազմական նաւերուն մէկ մասն անոնց օգնութեան իրկել: Աս հրամանն ընդունալուները ծովասպատակ կ'ըսուին: Նախուէսնին Անգղղացացոց գէմ պատերազմ մըսան անոնց, Սիւրգուֆ գաղզիացին Հնդկաց ծովերուն մէջ այսպիսի սապատակ մըն էր, որն որ Անգղղացի գէմ մէտամէծ եւ անհաւասակ քաղաք թիւները ըրաւ:

ուրիշ նաւաղապետ մը չեկրնար գտնել. ի վերայ այսր ամենայնի եթէ անոր վարդը գիտնալու ըլլայ, սուռ դիւ զինքն իբրեւ անօգուռ բեռ ծով կը նետէ:

— Աս խօսակցութենէ ետքը կոմն իր իսուցը քաշուեցաւ. նոյն ժամանակն հիւրանոցին գուռը բացուեցաւ եւ օտարական հիւրը դուրս ելլելով՝ ընտանութեամբ մը զի՞ոլ ողջունեց. երիտասարդն ուզելով աս տիկնոջ պատմութիւնը եւ հոն գալուն պատճառը կերպով մ'իմանալ զանազան հեռաւոր հարցումներ ըրաւ, բայց օտարականը միշտ չիմանալ կը ձեւացընէր եւ անտարբեր պատասխաններ կու տար: Նոյն միջոցին կոմն ալ իրեն քովի եկաւ եւ բարի լոյս մաղթելէն ետեւ, Շատ կը ցաւիմ, տիկն, որ ըստ, ուշ հասայ եւ կարող չեղայ ձեր պատմութիւնը լսել:

— Ջաւելու պատճառ մը չունիք, պատասխանեց օտարականն, որովհետեւ խօսակցութիւննիւ անտարբեր նիւթերու վրայ էր:

— ԱՌ աղէկ, ըստ կոմն, հիմայ կրնանք նոյնը լսել:

— Տեարք իմ, ձեզի բան մը չեմ կրնար պատմել. . . Դուք զիս մեծ սիրով ու ճշմարիտ հիւրըն կալութեամբ ընդունեցաք, ի վերայ այսր ամենայնի մեծ ցաւով կը ծանուցանեմ որ ստիպուած եմ ձեր առաջին խնդիրը չկատարել:

Ուշպէտ եւ աս պատասխանը երկու գաղթականաց ալ անհամար էր, սակայն չուղեցին զինքն ստիպէլ: Իրենց խօսակցութեան ատեն միայն այնչափ իմացած էին որ հիւրը կոմուչի մըն էր: Օտարական տիկնինը խօսքն ուրիշ բանի մը վրայ դարձընելու համար իրենց դարձաւ ըստ, եթէ կը համիք երթանք մը ձեր կալուածները տեսնենք: Կոմն ու Բօլ առաջարկութիւնն ընդունեցան եւ անէն ելան ու պարտէղ իշան: Ամէն արտերը պարտելէն ետեւ ծովուն եղեցըն հասան, ուր անծանօթ հիւրը Ռեմնին դառնալով, Տէր կոմն ըստ, ձեր տեղը շատ անպատճառպար կ'երեւայ, Ճավայի ծովիրը ծովահեններով լցուն են որոնք դիւրաւ կրնան հոս յարձակում ընել. անտարակցու տան բոլորտիքը շինուած վանդակապատն անոնցմէ պահպանուելու համար շինուած է:

— Ու, պատասխանեց, Ռեմն, անիկայ զմեղ միայն վազրենի գաղաններէն կրնայ պաշտպանել, աւաղակաց դէմ պահպանելու համար շատ տկար է:

— Խակ եթէ ծովահենք հոս ձեր վրայ յարձակելու ըլլան ինչ կ'ընէք, հարցուց դարձեալ օտարական կինն, անտարբերութեամբ ծաղիկ մը փրցընելով:

— Այնպիսի դէպէի մը ժամանակ բռնելու ընթացքնիս ալ արդէն մասածած ենք, պատասխանեց կոմնը, մեր աման քովը խիտ անտառ մը կը գտնուի, որն որ մեզի անմերձնալի ապաւէն մըն է: Եթէ ծովահենքն կը համիքն, թող մեր տան կարասիքը կողալուեն կամ ապականեն: Ծովահենք ծովու թունոց կը նախնին, թառած տեղերնին երկայն չեն կենալ կը բա-

նար այլ շուտով նորէն կը թուչին կ'երթան. մեր աքսորդն երկայն ժամանակ չխտեւեր:

— Ասկէ զատ, աւելցուց Բօլ, եթէ զօրագոյնը մենք ըլլանք, զանոնք կը կողոպտենք:

— Երշն ժամանակը տնէն զանգակի ձայն մը լսուեցաւ, որն որ գաղթականները նախաձաշի կը հրաւիրէր. երեք խօսովներն ընթացքնին դէպ ի հոն ուղղեցին եւ դրան առջեւը հասնելով՝ Վանտրուղէնը, Դորրիյոսն ու Վիլբրանն հոն դտան, որոնք քրտնալից դէմքով իրենց ծանր աշխատութենէն դարձած՝ իրենց միւս ընկերներուն կը սպասէին: Կոմուչին երեք գաղթականները շնորհակալութեամբ ողջունելէն ետեւ սեղան նստան, եւ Ակէ սեւ աղախինն սկսաւ իր պատասխած համադամ կերակուրները բերել:

— Վախատելէն դարձող երեք գաղթականք խորունկ մտածմանց ու հոգի մէջ կ'երեւային. Ռեմնն կոմն իրենց դէմքին տիրութիւնն անմիջապէս նշարեց, սակայն Վանտրուղէն իրեն նշանով իմացուց որ հիմայ նոյն տիրութեան պատճառը ծանուցանելու ատեն չէ: Բօլ ցած ձայնով մը մնմաւաց:

— ԱՌ համբերութիւնն հատաւ, չեմ կրնար երկայն ատեն առեղծուածներով ապրիլ. Խօսելու համար ամէն ժամանակ յարմար է . . . Վանտրուղէն քիչ մը հետս եկուր. ես ալ կ'ուղեմ գիտնալ ինչ որ դուք արդէն իմացած էք:

Վանտրուղէն յօժարութեամբ Բօլին հետ գնաց. Երթարու ատեն պատասխն ինձի կ'երեւայ որ, ըստ անոր, դարձեալ անախորժ դէպք մը պիտօր պատահի. անտարակցոյս մեր դրացիները նորէն կը խլըստին եւ . . .

— Աղէկ մարդարէացար, պատասխանեց Վանտրուղէն:

Բօլ կատաղըւթեամբ սկսաւ պուալ. Ան անգամները գաղմնէ մ'ալ չարագոյն են. պատերազմի կը բաղձան լսւ է, իրենց բաղձանքին կը հասնին:

— Լու Բօլ, կրկնեց Վանտրուղէն, կրակոտ երիտասարդն հանդարտեցընելու զանալով, պյուր մեր դրացիներէն երկու ամենէն կատաղները, Սդրիմ, Մուլադն եւ Կորչագ յառաջուան ծովահենը մեղի եւ կած էին եւ լսին թէ ամենեւին իրաւունք չունիք անձանին մէջ՝ — զորն որ պյուչափ օրէ ի վեր չորցընելու կ'աշխատինք — որիդ ցանելու. վասն զի ան տեղը մերն է: Ես իրենց պատասխան տուի թէ նոյն տեղն իրենց չիվերաբերիր, այլ մեր ստացուածն է, զորն որ վեց շաբաթուան աշխատութեամբ մշակելի երկիր ըրինք: Ի վերայ այսր ամենայնի եթէ վէճի պատճառը մը կայ, ինդիրը Սամարանկի դատաւորաց առջեւը կը հանենք, թող իրենք որոշին:

— Ես զիրենք շուտով կը լոեցընէի. երկու հարուածով զիրենք գոմէշի պէս գետինը կը պառկեցընէի: Բայց դուն ըսէ ինձի, քու առաջարկութեանդ հաւանեցան:

— Ու, պատասխանեց, Սդրիմ երեսէս վերաբեր ծիծալեցաւ եւ ձեռքովի իր հրացանին վարնելով՝ ըստ ես իմ դատաւորս միշտ հետս կը կրեմ:

Պատանին աս խօսքը լսելուն պէս փութով երաթալու սկսաւ. Վանտրուղէն իր թեւէն բռնեց եւ հարցուց: Ուր կ'երթաս:


— Իմ դատաւորս առնելու եւ...

— Խորհուրդդ աղէկ չէ, անոնք թուով մեզմէշատ աւելի են. քիչ մը համբերէ. մեր միւս ընկերներուն եւ մանաւանդ Ռեմնն կոմնին խորհուրդն ալ իմանանք:

Այս յարգելի անուան անուանուիլը Բօլին կատաղութիւնը բոլորովին զբջուց. Իրաւունք ունիս, բաւ Հոլանտացւոյն, պատրաստ եմ կոմնին ամէն Հրամաններուն հպատակելու, որովհետեւ ինքն ալ շատ երկայն համբերովներէն չէ:

Ամէկ ետքն երկոքն ալ միւս ընկերներուն քովը գացին ու նախաճաշը յառաջ տարին: Գլավիէր կոմնն՝ որ գրեթէ ամէն բան մակաբերած էր, մէկ կողմանէ անձանօթ կոմնուհեցն՝ գեղջկական ուտեւլիքներն հրամցընելու ատեն, միւս կողմանէ իր յատակագիծը կը շինէր եւ մեծ տհաճութեամբ կը մտածէր որ աս խաղաղ բնակարանը գուցէ հետեւեալ օրն արիւնաշեղ ապականութեան տեսարան պիտո՞ր ըլլայ:

Պէտք լուսականուն:



Պ Ե Տ Մ Ե Կ Ա Յ

Մանազիկերտի պաշարուսին:

Տանումէկերորդ դարն Հպատականի համար ամնէն աւելի դժբախտ եւ աղէտալի ժամանակ մընէր. աս ժամանակս իր անկախութիւնը վերջին հարուածն ընդունեցաւ, ցրուեցան անհետ եղան զինքը պաշտպանող իշխանաց մեծ մասն եւ անէկ ետքն ամէն կողմը բաց մնաց անագործն թշնամեաց առջեւն՝ որոնք անարգել ամէն տեղ յարձակելով՝ անտերունը բնակչաց դառնութեան վերջին բաժակը խմցուցին: Եւ թէպէտ նցյն ժամանակներն Հպաց երկիրը Յունական իշխանութեան տակ կը գտնուէր, սակայն անոր զօրութիւնն ալ արդէն սկսած էր նուազիլ, որով հազիւ կարող եղած էր քանի մը տկար գնդեր անընդարձակ աշխարհին պաշտպանութեան համար թողուլ որոնք՝ արեւելքէն, հարաւէն եւ հիւսիսէն եղած հզօր արշաւանաց առջեւ փոշւց պէս կը ցրուէին եւ երկիրն իր բախտին թող կու տային: Աս թշուառ ժամանակս Հպացատան պատահած դէպքերուն մէջ շատ նշանաւոր է Ապահունեաց գաւառին Մանազիկերտ բերդաբաղրին պաշարումն՝ որուն ստորագրութիւնը կ'ուղիւնք ընել աս հատուածին մէջ:

Պարսից գահը կը նստէր Քրիստոսի 1036 թուականէն վեր Սելձուգեան ցեղէն Տուղիլբեկ անողորմ ոուլթանն՝ որն որ իր թագաւորութեան առաջին օրէն սկսեալ՝ ոտնակու կ'ընէր Հպաց երկիրն իր ասպատակաւոր գնդերովը մինչեւ 1054 թուականն որ տարին ինքն անձամբ մեծ եւ հզօր բանակով մը մտաւ Հպաց հողին մէջ, մինչեւ Ապահունեաց գաւառն անարդաբաղրին պաշարումն՝ որուն ստորագրութիւնը

տերուն մէջ բանակը դրաւ: Անկէ իր զօրքը ցրուեց երկրին հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմէն՝ որոնք շատ տեղեր անմարդի աւերակ դարձուցին, քաղաքներն ու գեղերը, լեռներն ու գաշտերը բիւրաւորաց արեամբ ներկեցին, մնացածը գերեցին գերսկին եւ դարձան եկան իրենց բանակը:

Տուղիլ պաշատագով չատացաւ, իր արիւնը ուշակ սիրտը դեռ յագած չէր. ուստի բոլոր բանակը Մանազիկերտէն շարժեց երկրին միւս կողմերն ալ ասպատակելու եւ ժողովուրդը բնաշխնջ ընելու համար: Աս միջոցն իրենց օգտին գործածեցին Մանազիկերտցիք եւ անմիջապէս հարկաւոր պատրաստութիւններն ընելու ձեռք զարկին, վասն զի ստոյգ գիտէին որ իրենց քաղաքն ալ բնաւորին կատաղութեան պիտո՞ր հանդիպի. եւ որովհետեւ հնձոց ժամանակ էր շատ դիւրութեամբ դտան հարկաւոր պաշարներն եւ իրենց համբարանոցները շուտով լեցուեցան: Նաեւ բերդին վասեալ կողմերը նորոգուեցան եւ ինչ որ զօրաւոր թշնամոյ մը գէմ զնելու համար հարկաւոր էր շինուեցան պատրաստուեցան:

Դեռ նոր գլուխ ելած լմնցած էին պյանայն պատրաստութիւններն երբ որ թշնամոյն բանակին ծայրն սկսաւ նորէն երեւալ որն որ իր ասպատակութիւններէն ետ դարձած կու գար անշրջաւ Մանազիկերտն ալ իր սրին առջեւը խոնարհնեցընելու համար: Մեծ շարժում ու գործունէութիւն ափիեց քաղաքին ամէն կողմը զօրին զարականք եւ արի քաղաքացիք պարսպաց վրայ շարուեցան, պահակապանք իրենց պահանութեան տեղերը փութացին, իսկ որոնք որ զէնք գործածելու կարողութիւն չունէին, եկեղեցիները դիմեցին եւ զօրութեանց Տէրն իրենց օգնութեան կանչեցին: Եկաւ հասաւ պարսկական գունդը քաղաքին առջեւը, պատեց պաշարեց ղանիկայ ամէն կողմանէ եւ սկսաւ իր նետերուն ու տէգերուն տարափը բերդէն ներս տեղալ. նոյն սաստկութեամբ կը թափուէին նաեւ պարսպին վրանը քարագլուխ լսուած տեղը կանգուած էր, ուսկից ականատես կ'ըլլար իր զօրաց անհընարին կոտորածին: Վասիլ իշխանը, Մանազիկերտին քաջ հրամանատարը, դիշեր ցորեկ անդադար կը հըսկէր, ամէն կողմ կը վաղէր, ամէն վտանգաւոր տեղեր ներկայ կը գտնուէր եւ իր ներկայութեամբն ու քաջալերիչ խօսքերովը զօրաց նոր սիրտ եւ խրախսյու կու տար:

Հատ օրեր աս կերպով շարունակեց պատերազմը. Պարսիկներն օրն երկու անգամ քաղաքին վրայ յարձակում կ'ընէին, մէյ մ'առուտուան գէմ մշյ մ'ալ իրիկունն արեւը մտնելէն եաբը, սակայն չարաչար կոտրածով ետ քաշուելու կը ստիպուէին: Տեսաւ սուլթանն որ աս կերպով քաղաքին տիրելը կարելի չէ. արդէն իր զօրաց մէկ մասը պատերազմելու անկարող եղած իշխաններէն շատերն ինկած էին, ասոր համար հրաման տուաւ որ բանակին մէջէն քա-

ջաց գնդեր բաժնուին եւ բոնութեամբ պարսպին տակը մօտենան եւ հոն ականներ ու գետնափորներ փորելով՝ քաղքին մէջ մտնելու ճամբայ բանան:

Աակայն սուլթանին իշխաններէն մէկը՝ որն որ կ'երեւայ թէ քաղքին բնակչաց եւ այնչափ անմեղաց վրայ՝ որոնք կատաղի զօրաց անագործութեան պիտոր մատնուէին, կը գթար, ղարսից ամէն խորհուրդը մագաղաթի վրայ կը գրեր եւ նետի վրայ կապելով՝ քաղքին մէջ կը նետէր, ծանուցանելով թէ այս օր սա եւ սա կողմէն պիտոր յարձակին ու այս նիշ կողմն ական պիտոր բանան. քաղաքացիք ասիկայ գիտնալով իրենք ալ թշնամոյն ականներուն դիմացն ուրիշ ականներ կը փորէին, յանկարծ դուրս կը յարձակէին, ու փորողները կէս մը կը ջարդէին, կէս մը գերի բոնած քաղաք կը խոթէին եւ հոն պարսպին վրայ կը սպաննէին: Աս գերեաց մէջ գտնուեցաւ նաեւ Ոսկեծամ՝ Տուղթին աներն՝ որուն պարսպին վրայ գլխատուելուն ինք սուլթանն ականատես եղաւ:

Պարսից աս փորձն ալ չիյաջողիք, սակայն իրենց թագաւորն ամենեւին չիվշատիր, այլ նոր եւ աւելի ազգու միջոցի մը ձեռք կը զարնէ. Հրաման կու տայ որ պատերազմական մեքենաներն՝ որոնք հին ժամանակը հիմակուան թնդանօթներուն տեղը կը բոնէին, պարսպաց մօտեցնեն եւ անոնցով պատերը փլցնեն: Մանավկերտ աս մեքենաներուն բոնութեան գէմ չէր կրնար դիմանալ. արդէն վախն ու վչատութիւնն սկսած էր տիրել, երբ որ Հայազդի քահանայի մը հանձարն օգնութեան հասաւ եւ լքեալ սրտերու նոր քաղալերութիւն մը տուաւ: Աս ալեւոր ծերունին քաղքին մէկ անկիւնը թող տրուած պըզտիկ բաքանածն մը գտնելով՝ զանիկայ պարսպին վրայ կանգնեց եւ անով ճարտարութեամբ արձակած քարերով թշնամոյն մեքենաները կոտրեց, ջանջախեց եւ բոլորովին անպիտանացուց:

Պաշարման երեսներորդ օրն էր. Տուղթիլ իր զօրաց այնչափ կոտորածին, եւ առանձին քաղքի մ'իր բոլոր զօրութեան գէմ գնելուն եւ իր բոլոր ճիգերը պարապի հանելուն վրայ արտաքց կարգի զայրացած՝ վերջին փորձի մ'ալ ձեռք զարկաւ: Վասիլ կայսրն իր Պարսկաստան արշաւած ժամանակն ահագին բարսն մը շինել տուած էր, որուն պարաները քաշելու համար չորսհարիւր հոգի կը գործածուէին, եւ 60 լիտր քար կրնար նետել. նցն ժամանակն աս մեքենան բաղէ քաղաքը կը կենար: Սուլթանն հրամայեց որ զանիկայ բանակատելը բերեն եւ Մանավկերտին պատերն անով կործանեն: Մեծ գժուարութեամբ եւ անհարին աշխատութեամբ եկաւ կանգնուեցաւ բարեալ Մանավկերտին դիմացը եւ իր արձակած առաջին քարը պարսպին մէկ կողմը խրամատ մը բացաւ, ուսկից Որտելմիլ Պարսից քաջ զօրապետը քաջաց գնդով մը ներս ուղեց յարձակիլ. բայց բերդականը անոնց գէմ ելան, մէծ մասը ջարդեցին, իսկ զջօրսապետն՝ որն որ կոռույն ժամանակը գետին ինկած էր, երկալի ճանկով բոնեցին ներս

քաշեցին: Մեծ եղաւ քաղաքացւոց ուրախութիւնն աս յաջողութեան վրայ, մանաւանդ երբ որ ծերունի երէցն իր պվտիկ բարանովը նետած մէկ քարովը թշնամոյն հսկայաձեւ մեքենային մէկ կողմը կոտրեց եւ զանիկայ բոլորովին անդործունեայ ըրաւ: Սակայն աս ուրախութիւնն երկայն չտեւեց. որովհետեւ Պարսկաներն իրենց բարանը շուտով նորոգեցին, եւ որպէս զի քաղքին արձակած քարերէն նորէն չվնասի, առջեւը բամբակի բեռներէ եւ ուրիշ ասոր նման նիւթերէ պատնեշը մը շնեցին:

Վ'լ քաղաքացւոց քաջութիւնն ու ճարտարութիւնն օգուտ չէր ըներ, հարկ էր որ հնարիքի ձեռք զարնէին: Վասիլ բերդին քաջերն իր քովը ժողվեց, իրենց վասնդաւոր վիճակն առջեւնին դրաւ եւ ճանցոյց անոնց որ եթէ իրենցմէ մէկը յանձն առնու հնարիքով մ'ան վտանդաւոր մեքենան այլրել կամ ուրիշ կերպով մը բոլորովին ապականել, իր եւ քաղաքացւոց կողմանէ առատ վարձք ընդունելէն զատ, նաեւ կայսրուէ մէծ պատիւ եւ հատուցում կ'ընդունի, եւ եթէ ինքը մեռնելու ըլլայ իր ընտանեաց կ'ըլլայ վարձատրութիւնն: Ան ատեն յառաջ անցաւ Փրանկ ազգաւոր մը եւ իշխանին ըսաւ. Ես այս չափ անմեղ քրիստոնէից աղատութեան համար յանձն կ'առնում կեսնքս վտանդի գնել եւ թշնամոյն բանակն երթալ. թող քաղաքացիք իմ գործքիս յաջողութեան համար աղօմքը ընեն: Հադաւ քաջ գործական իր կարծրակուու զրահը, կոնակն առաւ իր հսկայաձեւ վահանը, եւ երեկ շիշ նաւթով ու ծծըն բովագրուած գիւրավառ հեղուկ մը (յունական հուր ըսուած նիւթն) հետն առած՝ մէկ ձեռքն ալ թուղթ մը բոնած՝ հեծաւ արագուտն ձիու մը վրայ ու բերդէն գուրս ելաւ եւ սկսաւ. թշնամոյն բանակն յառաջանալ, Թուղթէր, Ռուղթէր պոռալով:

Ճամանակը կէսօր էր. արեգակն իր կիղիչ ճառագայթներն երկնից կամարէն վար կ'արձակէր եւ ամէն կողմ հուր ու բոց կը տարածէր. պարսկական զօրքն իրենց վրաններուն տակ քուն մտած էին: Բանակին պահապանները Փրանկին յառաջ գալ տեսան, բայց փոյժ չըրին, որովհետեւ կարծեցին թէ քաղքին կողմանէ թագաւորին անձնատուր ըլլալու նամակ կը բերէ: Արի զինուորը մինչեւ մէծ բարանին քովի յառաջ գնաց, հոն կանկ առաւ կեցաւ եւ սկըսաւ մտադիր աչքով անոր ամէն կողմը գիտել. այնպէս կը ցուցընէր թէ անոր յաղթ մէծութեան վրայ կը զարմանայ, սակայն բոլորովին տարբեր էր իր միտքը. ինքը կ'ուղէր գանել մեքենային այնպիսի մէկ կողմն ուր իր պյութացին պարսիկ պահապաններն իր ետեւէն հանելու. արդէն քանի մը բոսէ ետքն ինքը բերդին մէջ մտած էր: Իսկ բարձանն իր առջեւը բամբակին եւ ուրիշ պյութացին ոգուածութեամբ օգուած բամբակին եւ ուրիշ պյութացին ոգուածութեամբ:

նութեամբը քիչ ժամանակուան մէջ մնխիր դարձաւ։
Վսկէ ետքը Աասիլ քաղաքապետը մատակ խոզ
մը բերել տուաւ ու բարանով Տուղիլին առջեւը
նետեց։ Ժողովրդեան ալ հրամացեց որ պարսպին
վրայէն սուլթանին պոռան։ Առ ասիկայ քեզի կին ըրէ,
եւ ան ժամանակ մենք ալ Մանազկերտ քեզի օժիտ
կու տանք։ Սուլթանն ալ չէր կրնար պաշարումը շա-
րունակել։ իր զօրաց կրած կոտորածն, եւ ըրած ան-
յաջող յարձակումները զինքը վերջին աստիճանի
վհատեցուցած էին։ ուստի հրաման տուաւ որ ետ
քաշուելու փողերն հնչեն։ Նցն ժամանակին յառաջ
կր մատչի Աղիան քաջ զօրավարն եւ կը ինդրէ Տուլ-
րիլէն որ օր մ'ալ համբերէ եւ իրեն հրաման տայ
Մանազկերտի վրայ մէկ յարձակում մ'ալ ընելու։
Խնդիրը կ'ընդունուի եւ նցն յարձակման ամէն կար-
գադրութիւններն իրեն թող կը տրուին։ Պարսից
Էքեալ գնդերը մէկ անգամ մ'ալ Մանազկերտին բո-
լորտիքն իրենց սահմանուած տեղերը կը շարուին եւ
յարձակման հրամանին կը սպասեն։

Հրամանը տրուեցաւ ու ամէն կողմանէ մէկ-
տեղ պարսկական զօրքը պարսպին մօտենալու սկսան
ուղելով անոր հիմը փորել եւ այնպէս ներս մտնել,
բայց նցն ժամանակին սկսաւ նաեւ պարսպաց վրայէն
մահաբեր նետերու եւ քարանց տարափ մ'իրենց վրայ
թափուիլ, օրնք իրենցմէ հաղարաւորներ՝ մեռած
շնչասպառ գետինը կը պառկեցընէին։ երկու քաջա-
սիրու հայ պատանիք ալ յանկարծ բերդէն զուրս
յարձակելով զԱղիան բոննեցին եւ ներս տարին։ Վա-
սիլ անմիջապէս անոր գլուխը կտրել տուաւ եւ բա-
րանով թշնամնցն բանակը նետեց։ Պարսիկներն ի-
րենց մեռելներովք քաղքին առջեւը ծածկելէն ետեւ,
առ հասարակ կոնակնին դարձուցին եւ բանակատեղը
փախան, եւ նցն օրն իրենց թագաւորին հետ թող
տուին ան տեղն՝ որն որ իրենց բիւրաւոր զինուորա-
կիցներուն եւ երեւելի իշխաններուն գերեզման եւ
զած էր։

Պատմութեան մէջ ասոր նման սաստիկ պաշա-
րում ու դիւցազնական պաշտպանութիւնն մը շատ
քիչ կը յիշուի, եւ իրաւամք կրնանք Մանազկերտի
պաշարումն մեր դարուն սկիզբն այնչափ նշանաւոր
եղած Սարակոսացի պաշարման քովը դնել։



Բ Ա Ր Ե Կ Ա Մ Գ

Այսր աշխարհի բարեկամք,
Երբ զերծ ի բնաւ չարէ կամք —
Որպէս եւ հաւք ծիծառունք,
Յորժամ հասցեն մեղ գարունք —
Եկեալ առ մեղ կաթոգին
Բնակեն, սոքա եւ դպին։
Այլ ժամ քաղզց ամսոյ գայ
Արանան դոքին եւ սպայ։



Ա Բ Ո Ր Ե Ս Տ Ա Վ Ա Ե

ԴԱՇԻ ՄԱՐՄՈՐ ԹԱՆԵԼՈՒ ԿԵՐՊ

Արուեստական մարմորն՝ որն որ շատ պալատներու
եւ մեծամեծ շէնքերու որմերը կը զարդարէ հասարակ գա-
ճէ (առև) կը շնուի։ Ասոր շնութեան կերպը զանազան
տեսակ է, որնց մէջ հետեւեալ երկու կերպերն ամենէն
ընտիրներն են։ Ա. Երկուհարիւր վաժտաւն տրամ աղնիւ
սոսինձը (Բարեկամ) Յ լիսր (Օչկա) Ջրով պէտք է հա-
լցընել եւ եռացընել. աս սոսնձաջրին մէջ այնչափ գոն-
իսանելու է որ թողիկի խմոր կամ զանգտած մը գտա-
նայ։ Ասկէ ետքն աս խմոր կտօր կտօր բաժնելու եւ
ամէն մէկ կտօրին մէջ սըլուած դունով սաստիկ բարակ
փոշի եղած ներկ խառնելու եւ զատ զատ դնելու է։ Այս-
պէս պատրաստուած խմորը մէկ մինչեւ երկու ժամ կակաղ
կը մնայ եւ սըլուած բաներն անով կրնան շնուիլ։

Եթէ ամբովզ պատ մը մարմոր ձեւացընել կ'ուզուի,
նախ մէկ գունով զանգտածով մ'անոր յատակը շնելու
եւ ետքը զատ գուներով անոր երակները ձեւացընելու է.
աս վերջին գործողութեան համար քիչ մը վարժութիւն
հարկաւոր է որպէս զի մարմորը բնականին աղէկ նմանի։
Աս խմորներէն կրնայ նաև զանազան կերտուածներ, զոր
օրինակ սիւն մը, սեղանի քար մը կամ ուրիշ սամնց նման
բաներ շնուիլ։ Գաճը կատարեալ կարծրանայէն եաքը չե-
չաքարով (Քոնչ Լուշ) պէտք է շիտակցընել եւ կամ
արինաքարով (Քոնչ Լուշ). եւ կամ տրիպոլիտ չփել
եւ փայլեցնել։

Բ. Երկորդ կերպով արուեստական մարմոր շնե-
լու համար գաճի կարծրացած կտորները քիչ մը ժամա-
նակ պաղեղաջրի՝ ջրի մէջ հալած պաղեղի (Հապ) — մէջ
պէտք է դնել մինչեւ որ աղէկ ծծէ. անկէ ետքը պէտք է
թողով որ կատարեալ չորնայ եւ ան տաեն կրակի մէջ
դնելով այրելու է։ Այսպէս այրած գաճի կտորները բարակ
փոշի պէտք է գարծընել եւ գարծեալ պաղեղաջրով խառ-
նելով խմոր շնելու զանազան գուներով ներկելու եւ վերը
դրաւած կերպով՝ աղուած բաները շնելու է։ Աս կերպով
շնուած մարմորն թէպէտ եւ քիչ մ'առելի գժուարու-
թիւն ունի, սակայն բան մարմորի պէս կարծր կ'ըլլաց եւ
շատ աղէկ կը փայլի։

Գաճը սոսնձաջրի կամ պաղեղաջրի հետ խառնելու
տաեն միտ դնելու է որ մէջի օդը դուրս ելլէ, ապա թէ
ոչ անկէ շնուած կերտուածներուն մէջ պղափի ծակեր կը
ձեւանան. ասոր համար գաճը ջրին մէջ քիչ պէտք է լե-
ցընել եւ անդագար խառնել։ Երակները ձեւացընելու հա-
մար կամ գես կակաւը յատակին մէջ գանդուածով լւ-
ցընելու է, եւ կամ զանազան գունով զանդուածներէ մէծ
եւ պղափի գնդակներ շնելու զանազր քոմիքով իրարմէ-
քիչ մը հեռու շարելու եւ զանուով (Օչկա Հու) մը շտակցը-
նելու է, որով գնդակները կը տափակնան բոլորակ ձեւ
կ'առնան եւ իրարու հետ կազերով՝ ան խայտ մարմորները
կը ձեւանան որոնք ընտթեան մէջ հազարաւոր գանուվ ու
ձեւով կը դանաւին։ Բայց շնորհը մէծ մտադրութիւն ունաք
է լնել որ դոյներն իրարու քով այնպէս աեղաւորուին որ
անդական ձեւ մը չելլէ այլ բան մարմորի նմանի, անոր
համար ալ շնած տաենն աղէկ օրինակներ պէտք է անե-
նալ եւ կամ շատ վարժած ըլլաց է։

ՍԱՆՐԱԼՈՒՐՔ Եւ ԶՈՒՄՐՃԱԼԻՔ

Նոր տեսակ գողութիւններ: Մատեր Փարիզի մէջ աղնուական տիկին մ'արծադարձի մը խանութ մտաւ եւ 300 ֆրանդ արժող զյու մը գինով՝ խանութպանին հազար ֆրանդոց թղթադրամ մը տուաւ որ մէջն իր ստական առնու եւ մասցածն եւ տայ: Կոյն միջոցն աղասու զիեստով մարդ մը ներս մտաւ եւ բարկութեամբ՝ Հոռ ուրեմն կու գան իմ ամէն ստականերս բաելով՝ կնոջ երեն այնպէս զըրաւոր ապառակ մը կոփեցոց որ նեղով մարած գետինն ինկաւ: Ասկէ ետքն օտարականը հազար ֆրանդոց թղթադրամը սեղանին վրայէն առաք քսակին մէջ նետեց եւ գուռը բարկութեամբ գոյցելով՝ եւագնաց: Քիչ մ'ետքը խանութին մարդին իրենց այլպյուտ թենէն սթափեցան եւ շրտով մարած տիկինոջ ամէն օդնութիւնն լունելով՝ զանիկայ արթնցուցին: Խանութին տէրն իրեն կարելից ըլլալով ետքը ծանոյց որ 1000 ֆրանդոցը իր ամառանին առած գացած է: — Ի՞նչ ամուսինն, պատասխանէց խառած տիկինն, ես ամուսին չունիմ, այլ այրի կին մին եմ: Ապատակը զարնող օտարականը խաբերայ գող մին էր, որն որ իր արտւեստին մէջ առ նոր գիւտը գտած եւ առաջն անդամ զանիկայ յաջողութեամբ ի գործ դրած էր: Զինքը ճենք ճեկլու համար եղած ամէն փորձերը պարապի ելան:

Պրիւն քաղաքն մարդու հագուած մարդ մը խուրագործի (լոդին) մը խանութ կը մոնէ եւ կ'ուզէ ալէկ խոյր մը գնել: Խանութպանի իր ամենին ընտիր վաճառքը գուրս կը հանէ եւ եկողն առջեւը կը դին, զորնոր անիսոյ մէկիկ մէկիկ գուրսիր զնելով կը փորձէ: Իրեն յարմար խոյր մը գտնելին ետքը, խանութպանին դառնալով՝ Հայելի մ'ունին, կը լու, կ'ուզեմ մէյ մը տեսնել թէ ասիկայ ինձի ինչպէս կը վայլէ: Կոյն միջոցին փողոցի աղայ մը խանութին գտնել եսու լուսակ զըրելով կը պոտայ: Անառակ զըրելով կը պոտայ անոր ետքւէն օտարականն եւ կ'աճապարէ տղուն ետքւէն հանիերս: Պարապ տեղ ապասեց խանութպանն որ մարդն ետք անուանու ստակը վճարէ, վասն զի անիկայ գող մին էր եւ աղուն պոտայ իր կարգութեամբն եղած էր որպէս զի կարող ըլլայ ան առթով գլուխը դրած նոր խուրով խանութէն ելի՛լ ու փափակիլ:

Լոնտոնին մէջ հարուստ հրէի մ'աղջիկն ուղելով քրիստոնէի մը հետ ամուսնանալ, հօրմէն հրամանուզեց բայց անիկայ պատասխան տուաւ թէ ամեննեին չեմ թողուր որ քրիստոնեայ մը քու այրդ ըլլայ: Երկայն վէճէ ետքը վերջապէս աղջիկն իրեն ծանոյց թէ նաեւ առանց իր հանութպանին տանի: Աւա է ըսաւ հայրը կրնաս քու ուղածդ կասարել, բայց գիւտնաս որ ամէն ետքն իմ աղջիկն չես եւ ժառանգութէն բոլորովն կը զգուսիս: Կա ալ կ'երթամ քրիստոնէայ կ'ըլլամ, պատասխանէց աղջիկն եւ անտեն ըստ անդիլակն օրինաց չես կրնար զիս ժառանգութէն կը զգիկէն: Հայրն առոր վրայ շատ այլպյուցաւ եւ շրւտ մը փաստարանի մ'երթալով հարցուց թէ իրօք Անդզիպի մէջ այնպիս օրէնք կայ: «Այո, ըսաւ փաստարանն, անդզիլակն օրէնքը թող չիսար որ Հրեայ մ'իր որդին քրիստոնէայ ըլլալուն համար ժառանգութէն զըրէ, սակայն եթէ ինձի 10 լիրա կուտաս, քեզի հնագը մը կը սոլվեցնեմ որով կրնաս քու կամքդ յառաջ ասնիլ: Հրեան առանց մտածելու քսակին 10 լիրան կը հանէ փաստարանին ճենքը կը գնէ, եւ անհամելերութեամբ անոր ըսելու խօսքերուն կը սպասէ: Խորամանկ փաստարանը ծանրութեամբ մ'ուկիները զրպանին մէջ կը տեղաւորէ եւ Հրեան գտանալով, «Վասա գուն ալ քրիստոնէայ եղիր, կ'ըսէ եւ ամ առեն կրնաս ուղածդիր պէս քու աղջիկիդ ժառանգութէն զըրէլ:» Ո՞վ կրնայ ստորագրել Հրեան աս խօսքէն զդացած զայրոյթն ու կաստազութիւնը, սակայն պարապ տեղ, արդէն սոկիներն իր սորհադարսուն գրապանը մտած էին:

Գանէ քահանան՝ որ Արքուովի մէջ իր բարերարութեամբ համար շատ անուանի էր, որ մը բանտէ մը գառնալու ժամանակ, ուր պատմարուները միավիճակ արած եւ անոնց օդնութիւն:

Ծրած էր, իրեն ծանօթ երիտասարդի մը պատահէցաւ եւ անկէ բարերարական վախճանի մը համար քիչ մը ստակ ինդրեց, բայց պատասխանի տեղ զըրաւոր ապուակ մ'ընդունէցաւ: «Ասիկայ ինձի համար ալէկ է, ըսաւ հանդարտութեամբ երէցն, բայց աղջասականէն շատ ամիշցաւ եւ ուղեց գիտնալ ան աղնուական ծերւունոյն անունը որուն հետ այնպէս անապատութեամբ վարուած էր: Երբ որ իմացաւ թէ Գանէն է, անփառակէս անոր առջեւը ծունը դրաւ եւ սովուլ մյուսն աղջիկն օդուացանելով՝ անկէ թողութիւն ինդրեց: Ծերունին աճապարեց զինքը վեր վեցուց եւ զուարթութեամբ լաւ աղջիկն էր: Անդզիպէս կը բաղձայի այցափ գուած մ'այսակն թէթեւ գնով ամէն օր իմ աղջասականէրուս հսդալ:

Փրեգերիկոս Բ. Բրուսիայի զուարճամէր թագաւորն օր մը Պերլինի փողոցներէն մէկուն մէջ, ինչպէս շատ անգամ կ'ընէր, երիտասարդի մը հետ խօսակցելու սկսաւ: Զանապան խօսքերու մէջ առ ալ հարցուց իրեն թագաւորը թէ Քու հաւատքդ ինչ է: — Տէր արքայ, պատասխանէց զարտանին, իմ հաւատքու գերձակիս հաւատքին հետ նոյն է: — Ի՞նչ բանի կը հաւատայ քու գերձակիդ, հարցուց նորէն Փրեգերիկոս: — Անիկայ կը հաւատայ որ կրիմեց երիտասարդն, ես իրն ունեցած 5 թալէր պարտգրավ պիտ'որ զնարեմ: Թագաւորն աս խօսքին շատ ախտրժեցաւ, եւ քասակն 5 թալէր հանելով ու պատման շաղավար զնամ, ըսաւ, հաւատքդ փոխէ եւ պարտգրավ զնարէ: Օտարականն, ստակը չորսհակառալութեամբ կ'ընդունի, բայց թագաւորն հրամանը չեկասարեր այլ կ'երթայ անով աղէկ ուրախութիւն մը կ'ընէ: Քանի մ'օր ետքը Փրեգերիկոս փողոցի մէջ նորէն իրեն պատահէցաւ եւ թէպէտ պատահին օւղեց կողմանան ճամփար մը մմոնէլ եւ փախչել, ստակյան թագաւորն իմացաւ եւ ետքւէն կանչելով կեցընել տուաւ ու հարցուց, Պարտգրավ գերձակին վճարեցիր: — Տէր արքայ, պատասխանէց պատասխանէց զամարձակութեամբ, ես 5 թալէր համար հաւատքս չեմ փոխէր:

Վարպետ բժիշկ ու կտրիծ զինուոր: — Բարեկամ, բժիշկ էիր զինուոր եղար հայրէնեաց ծառայելու համար: Քու զնարկ կը ծառայութիւն ու պատմուած կ'ընալ:

Ց Ն Ց Ե Ա Կ Ա Ն

ՄԵԺԱԿԱՆ ԿԱՆԱԿԱՆ ԿԱՆԱԿԱՆ ԿԱՆԱԿԱՆ

Ամէն տեսակ մետագրս նիւթերը, թէյի ջրով շատ աղէկ կը լուացունի, եւ ամէն աղտերը կը կորսնցնեն: Այսպէս լուացուած քիչ մը չափարան խառնուած օղին (բուժ) մէջ թալթիւնը նորէն նորէն ստաման:

Կայնակ թէֆի ջրով կը բարամներուն ամէն աղար շատ աղէկ կը լուսակը մ'ալ մաքրէ, մանուանդ եթէ մէջ քիչ բժիշկ պատկեր (բուժ) է, որ իրենց փայլուած:

Մ'ետապեկն լուալը ուրիշ կերպ մ'աղջիկ հետեւեալն է: Աղոտած կերպար սեղանի մը վրայ փոխէլու է, ասկէ ետքը մաքրուած լութի մը վրայ առաս աճառ քսելու եւ զանիկայ կերպարն աղտոս աղջերը, միան մէկ ուղութեամբ քսելու է մինչ չեւ որ բուժը աղան ելլէ: Կոյն կերպով որբելու է նաեւ կերպարն միւս երեսն, եւ ետքը պաղաղ ջրէ անցընելով, աճառը կերպարն վրայէն պէտք է հանել ու շքի մէջ չորցնել: Սեւ ու կապահանդիւն կերպարն եւ նորէն չափարան օղին (բուժ) է:

Մ'ետապեկն լուալը ուրիշ կերպ մ'աղջիկ հետեւեալն է: Աղոտած կերպար սեղանի մը վրայ փոխէլու է, ասկէ ետքը մաքրուած լութի մը վրայ առաս աճառ քսելու եւ զանիկայ կերպարն աղտոս աղջերը, միան մէկ ուղութեամբ քսելու է մինչ չեւ որ բուժը աղան ելլէ: Կոյն կերպով որբելու է նաեւ կերպարն միւս երեսն, եւ ետքը պաղաղ ջրէ անցընելով, աճառը կերպարն վրայէն պէտք է հանել ու շքի մէջ չորցնել: Սեւ ու կապահանդիւն կերպարն եւ նորէն չափարան օղին (բուժ) է: